

ամէն խորութեան մէջ հաւասար չէ ջերմութիւնը . հապա երկրիս երեսէն որչափ աւելի վար իջնաս, տաքութիւնը երթալով կաւելնայ, անանկ որ ընդհանրապէս ամէն մէկ երեսուն մեդրին՝ հարիւրամասն ջերմաչափին վրայ մէկ աստիճան կաւելնայ . անկէ ալ երեսուն մեդր խորը իջնալուդ մէկ աստիճան մըն ալ կաւելնայ . վերջապէս ամէն մէկ երեսուն մեդր իջնալուդ մէյմէկ աստիճան ջերմութիւն աւելի կը գտնես : Եւ համեմատութեամբ թէ որ մէկը երկրիս երեսէն 3000 մեդր խորը մտնէ, հոն տեղի տաքութիւնը պիտի գտնէ հարիւր աստիճան, որ է ջրի եռացման չափը : Եւ թէ որ երկրիս ջերմութիւնը իրաւցընէ աս կանոնով աւելնայ ինչուան ետքը, պէտք է որ 20,000 մեդր խորութեան մէջ ջերմութիւնն ըլլայ վեցհարիւր վաթսուցուվեց աստիճան . որ ըսել է թէ ան խորութեան մէջ գրեթէ ամէն հանք ու մետաղ հալած պիտի գտնուին . իսկ անկէ ալ խորը ամէն նիւթ հալած ու կրակ դարձած : Եւսով ըսել է՝ թէ հիմա երկրիս կարծր կեղևը հազիւ քսան հազար մեդր թանձրութիւն ունի, և անկէ վար ամէն բան կակուղ ու լոյծ է : Եւ գրութիւն երկրագէտները կը հետեւցընեն թէ ատենով երկրիս մակերևոյթն ալ կըրակի պէս տաք ու կակուղ է եղեր, ու ետքէն կամաց կամաց պաղեր է . և անով երկրիս կտրութեան պատճառն ալ դիւրաւ կրնան մեկնել :

Վիտնալու է որ ամէն մարմին ջրի պէս թոյլ եղած ատենը բնական կերպով իրեն ձևը կտոր կըլլայ . ինչպէս օրինակով ալ կրնաս տեսնել, որ չոր գետնի վրայ քիչ մը ջուր թափելով՝ կաթիլները բոլոր գնտաձև կը կենան : Եւ մանապէս շիտակ տախտակի վրայ կտոր մը սնդիկ ձգես նէ, անոր ամէն մէկ հատիկները մանր խոշոր՝ բոլորն

ալ գնտաձև են : Դարձեալ՝ թէ որ բարձր տեղէ մը հալած կապար կամ պղինձ թափութրփես, անանկ որ գետին չհասած՝ օդին մէջ պաղին, կը տեսնես որ ամէն մէկ կաթիլները կտոր գնտաձևներ եղեր են . պատճառն է մասանց հաւասար ձգողութիւնը, որով լոյծ մարմնոց ձևը կտոր կը կենայ : () րինակներէս կրնաս հասկընալ որ ամբողջ երկիրս ալ թէ որ առաջուց լոյծ էր, իրեն ձևն ալ աս կերպով գնտաձև կըլլար . ինչպէս իրօք ալ է :

Եւ այց աս է զարմանալին թէ ինչո՞ւ համար երկու բևեռները ճնշած ըլլան ու հասարակածին տակը ուռած . ասիկայ ալ երկրիս օրական շարժումն, քի կեդրոնախոյս զօրութիւն առաջ կուգայ, որ հասարակածին տակը աւելի ըլլալով, բնական է որ շարժման զօրութեւր համեմատ՝ դէպ ՚ի հոն ժողվի լոյծ մարմինը . որով հոն աւելի բարձրանալով, երկու բևեռներուն կողմը տափակ կըմնայ . և թէ որ աս ձևին մէջ ու շարժման ատեն երկրիս տաքութիւնը պաղի, նոյն ձևին մէջ կըմնայ, ինչպէս որ կապարի օրինակին մէջ տեսանք :

Եւ բանս հիմա այսչափէն աւելի չեմ կրնար բացատրել քանի որ կեդրոնախոյս զօրութեան վրայ տեղնի տեղ չէ խօսուած . և կրխոստանամ որ իր տեղին աւելի պարզ կերպով հասկըցընեմ :

— ❦ —


ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

— ❦ —

Վարձալ :

ԵՆՈՎՈՒՆ մէջի զարմանալի ձկնեւրուն մէկը՝ Վարվալ ըսուած կէտն է, որ թէ ձևին և թէ կատաղութեանը պատճառաւ՝ Եւովուռնգեղ ջրեր, կամ Եւովուռ միեղջերու ալ ըսուած է : Եւսոր երկայնութիւնը ինչուան 40 ոտնաչափ կըլլայ կըսեն . գլուխը մեծ

1 Մէրը գաղղիական չափ է, որ կը համեմատի գաղղիական 3 տոնաչափին ու գրեթէ 11 ու կէս գծաչափին :



Վարձաւէն ԴԵՐ :

է, գունչը կըր, բերանը պզտիկ, մարմնոյն հաստութիւնը երկայնութեանը համեմատ, ականջներուն տակի թևերը պզտիկ ու նեղ. պոչը երկու բաժնուած, գոյնը ճերմակ՝ վրան սև բծերով, և փորուն տակի մորթը թաւիչի՝ պէս կակուղ :

Մը կէտին մասնաւոր յատկութիւնն ան է, որ վերի շրթունքէն շիտակ դէպ ՚ի դուրս ցցուած ժանիք կամ մեծ ակ-

ուաներ կունենայ . աս ակուաները երկու հաս կըլլան քովէ քով բուսած, բայց սովորաբար ձախ կողմինը միայն խիստ կըմեծնայ ու կերկրնայ՝ ինչուան եօթը կամ տասը ոտնաչափ, իսկ աջ կողմինը կարճ կըմնայ . թէ պէտ երբեմն ան ալ մէկալին հաւասար երկրնցած կըգտնուի, ինչպէս նաև հոս գրուած պատկերին մէջի նարվալինը : Մը ժանիքին գոյացու թիւնը փղոսկրի նման է, բայց փղոսկրէն աւելի կարծր ու դիմացկուն,

1 Գործիք :

և դժուար կրդեղնի : Արսէն թէ ան եղջիւրներն որ երբեմն կրգտնուին տեղ տեղ, ու միեղջերու ըսուած գազանի մը եղջիւր կրկարծուին՝ աս ձկան ժանիքներն են . բայց ստոյգը յայտնի չէ : Այս ժանիքը երբեմն ուղորկ կըլլայ, իսկ սովորաբար ոլորած՝ ձև մը կունենայ : Արովալին սաստիկ զօրաւոր զէնքը իր ժանիքն է, և անով ուրիշ կենդանեաց հետ կրկուռի . բայց էգ նարվալը, ինչպէս նաև արու ձագերը՝ քանի որ պզտիկ են, ժանիք չեն ունենար : Ատենով կարծիք մը կայ եղեր թէ աս ձկան ակուաները ժանտախտի պէս փոխադրական հիւանդութեանց դէմ դեղթափ՝ է . անոր համար հանիմարքայի թագաւորները գահ՝ մը ունին եղեր Ռուզէմպորկ բերդին մէջ՝ նարվալի ժանիքներէ շինած : Բայց ասիկայ աւելորդապաշտութիւն է՝ նման հընդհաստանցոց աւելորդապաշտութեը, որ կրկարծեն թէ ռնգեղջիւրին եղջիւրէն թէ որ գաւաթ շինես ու անով խմես ինչ և իցէ ըմպելիք, թէ որ մէջը թոյն խառնած ըլլայ՝ կրկտրի : Արովալին կերակուրը մանր ճրկներ, պողպատի տեսակ կենդանիներ, ու միապատեան ժժմուկներ են : Շատը մէկտեղ կըլողան, և երբոր թշնամիէն պաշարուին՝ քովէ քով կուգան, իրենց ժանիքը մէկմէկու կըռնրկին վրայ դնելով՝ իրար կըպաշտպանեն . և ան ատենը դիւրին է մէկ քանին բռնելը :

Արովալը կրգտնուի աւելի Արոհնլանտիային քով ու Հիւսիսային ծովուն մէջ . որսի մը վրայ յարձրկած ա տենը՝ արագուիւր, ուժը, կատաղուիւր սոսկալի է : Անիքին զարնուածքը անանկ զօրաւոր է, որ նաւակը խիստ դիւրաւ կըծակէ : Շատ դժուար ու վտանգաւոր բան է անիկայ որսալը . երբոր երկրթէ ճանկով կըզարնեն կը վիրաւորեն զինքը, մէկէն սաստիկ աւրագութեամբ ինչուան 200 գրկաչափ

խոր ջրին տակը կերթայ . ու երբոր նորէն ջրին երեսը կելէ, արիւնը վազած ըլլալով՝ ուժէ ընկած կըլլայ . ան ատեն դիւրաւ կըզարնեն երկայն տէգերով ու վեր կըհանեն :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲԱՐՈՅԱԿԱՆ

Ռստոմասէր, ուստոմասիայ :

ՌՍՈՒՄՆԱՍԵՐ մարդը ազնուական քաղաքացիի կընմանի, որ մարդու հետ վարուիլ գիտէ . ամէնէն խելք կըսորվի, և ամէնուն խելք կըսորվեցընէ . հագուստը մաքուր, շարժմունքը մարդու պէս, խօսքը տեղը, ամէն գործքը ճամբով, ուտելու խմելու ալ չափը գիտէ, ընտրութիւն կընէ, օգտակարը կըդիտէ, մնասակարէն ետ կրկենայ : Ասկ ուսումնաստեաց մարդը գեղացիի կընմանի, որ կեանքը հողի հետ և անբան անասնոց հետ անցուցեր է . վրան պարտըկելու բաւական հագուստ մը ունենայ, փորը կշտացընելու բան մը գտնէ, անկէ դուրս ուրիշ բան փոյթն ալ չէ : Սոսը սխտորը իր բերնին համով կուգայ, ինչ ընեմ ուրիշ կերակուրները կըսէ : Ասէս թէ քիչ մը մարդու պէս շարժէ, մարդու պէս խօսէ, կըզարմանայ՝ թէ ինչ պակսութիւն կայ իր վրայ, կամ ինչպէս կըլլայ ուրիշ կերպ շարժիլ ու խօսիլ : Ասանկ ալ ուսումնաստեացը որովհետև գիտուութիւն մը չէ սորված, գրքէն ինչ խելք ինչ շահ կելէ կըսէ . ինծի հաց ջուր կուտայ՝ գիրքը . տղաս վարպետ խառնեմ նէ՝ ինծի ստակ չեբերեր, արհեստի մը դնեմ նէ՝ ստակ վաստըկիլ կըսորվի :

Արհեստը աղէկ բան է, ո՞վ չգիտեր . բայց թէ ուսումն ու գիտութիւնը՝ աղէկ արհեստի տէր ըլլալն ալ կըսորվեցընէ, ու քիչ աշխատանք

1 Պարմա : 2 Փանգէկիլ : 3 Թախա :